

նեցուկ : Եւ այդ նեցուկն կարող է լինել մի հայ ընկերութիւն Ավելինդզմօք կազմով, և այս գույն կուտարական ծրագրով : Դրան անշուշտ կ'աջակցին եւ մեր օտարապազզի բարեկամիների համար:

Դուզէ կը զարմանաք եթէ ատօն որ Վրացիքի համեմատարար աւելի պղբառ, րայց բարոյաց էս աւելի հարուստ, մեզանին աւելի քան կ'ան յօպւու իրանց ազգի վերածն թե են նոցան համար Վրաց ապնուականների բանկն մին բանեց կ'անէ, պահելով թատրոն, ուսումնարաններ, օնհնուլիք գործներին, եւն, իսկ անմեջ ուրուր ենք այս անմանից, որպեսն անուններու չու նինք մի այդպիսի ցանկալիք հիմնարկութիւն :

Ե կարծում եմ թէ մեր բարեկամ հարուստ ներք ամենամեծ ազգային են ինչ մարդկային բարեկործութիւն արած կը լինին, եթէ հիմք նէին մի հայկական բանկ՝ Պարիզում, որիի նպատակն լինի ազգի մասուոր, բարյախական ունիթական յատաշ գործներին : Թէ ի՞նչ է մունքների վրայ պիտի կազմած լինի այդ հիմնարկութիւնն, թէ ի՞նչ արդուութեամբ ակցիուն պիտի արձակին որ ամսն մի Հայոց մատչելի լինի, դրա մասին թող խորոշ մեր քիննանդգէտներն ու առեւտրականները, մանրամասնարար ուսումնամասին զըրէից Սիրիա և Երանէնին եւ նրան անման հիմնարկութիւնները :

Մենք պարագա ենք համարում այս առաջարկութիւնն անել, եւ մաղթում ենք որ ձեռնամանձինք բազմակողմանի գննութիւնն անելուց յետք անյապազ զորադրուն այս գաղափարը :

С Урбакашиной щирка се правил юрор ашындаан аш-
қозын ѡттарын է өбрүн өшүнүк сарғыштын ор көр ынчал-
ынайк әнб өштүйндин рәп өңрөв жөнөпкөрүлгө
түнүк Үшіннр өлбөрүмдөн түнүк. Өсөрмөткөнек
Шымбоя өлбөрүмдөн түнүк ашадарын өнгөрдүндиң
жынысынан көркөнде, өңрөвдөн көбөл
жыныс өңрөвдөн түнүк ашадарын өнгөрдүндиң
жынысынан көркөнде, өңрөвдөн көбөл

զառապատճեն սաւը զայման է : Եթոք, Սեսիականութեանն ու Սերոնականութեանը երկու հազար տարուան ընթացքի մէջ՝ համաձայն յացած մեր եղան, եւ ինք անդաւանք ու նախարարութեանը միայն ըլլած մարդ՝ Հըմեց Կրօնական երգեցութեան մէջ խոսապատճեանի սեփակին զալուստին վերաբերող աղօթքները պատճեն այս աղօթքներէն որ կը վերաբերին պատճենական այս երգին վերաբերութեանը որ ոչ նուազ խոստացուած է : Դեռ քանի մը առանց առանց բարեկարգ որոր Հըմենքն այդ աղօթքները բառական իմաստով կը մեկնէին ինչպէս միշտ ցարդ միամիտ հաւատըք սպանած Տըմէնները զայն կը մեկնեն զեւ : Ուրիշ ոչինչ դիմանին սրկից զատ, թէ իրին ժողովուրդ մէն նա որ իր հայենինքը կրտնոցոց ցած է՝ ի պատճ իր գործած մեղքերուն, ոտքա երիբնաց որում իր օտար ապիլու զատապարտուած, եւ իր իրենց չարչարանքները պարիս զիջչանակի միանց չափան աստին երբ վերաբին հաւաքար էնքին սախահայրեցու աշխարհին նու իրական

« ԺԲ՝ զարու կէսին, երբ ազատախոհութիւնը
սկսաւ. Հըմքութեան մէջ՝ Թափանցել՝ գլխաւո-
րպաէս ժողովրդական փիլիսոփայ Մովսէս
Մշնակելսոնի աշխատութեաններուն չոնքիւ,
այս հացութիւնը փոխուեցաւ :

« Հըմքանին անառած թուլցաւ . . . ուսեալ
անձնութեան ինթէ պարզպաէս չնախարարէին քրիս-
տոնութեան յարիւ, միան աշխատարկան

ՀԱՅԵՐ ՈՒ ՀԲԻ-ԱՐ

Աղքային գանձարանի մը հաստատման դաւագիրը զոր վերեւ հրատարակուած յօրուածին մէջ կ'առաջարկէ « Խուսահայ » : շատ գեղեցիկ զազափար մընէ : Զեմ զարմանար որ Մերենց, այդ տարօրինապէս հեռասահ գործիչը, որ արդէն յլացած եւ առաջարկած էր ամէն ինչ որ անհրաժեշտ է մեր ասազային համար, այդ զազափարնալ յլացած եւ առաջարկած ըլլայլ, Բայց զդրաբարաբր յլանաւել ենթիվ չէ Նէտքէ յլացութիւնական թեան փոխել նատր համար անհատական ճիզպ չի բաւեր, բայց լայն պարագայէն ուր այդ ճիզպ կը կրթնի անհատական խոշոր գումարի մը վրայ, հարկաւոր է հաւաքանան համախնութիւնն եւ գործակցութիւնն : Հարկարու է նաև գործենութիւնն առ պայման ու գիտակից մեթոսում : « Շունչահայ կ'առաջարկէ » իբրևս օրինակ որուն կարելի է հերթիւն՝ Սիոնանաններու պահքան :

եղանակով մը միկնել իրենց կրօնքին զարդաբառութիւնները . իրենց աշխին՝ հրէայ ժողովորդին ցըտուուր մանղելիք եւ զիրջնական իրողութիւնն մըն է զ. մանական և սրինական լայպունները զանին ո եւ է թաճքարեալ զարունակութիւննէ, իրենց համար չտկրտելի տարօրինակ զարպապեսութիւնն մը որու համեմատ Սինն պարուածին խոստումը պէտք էք միկնել միայն հոգեւոր սեսնիկանու իրբեական միաստուածութեան հաստատումը ամբողջ ալիսարհն մէջ, ինչ որ պիսի իրականացնէր ։ հրէայ բարուայիտու թեան պարագայ յալթանական ուրիշ ազգերուն նուազ բարձր, նուազ ազնիւ Ազգուննուեցուն վրայ,

« Մենաւետսնի վարդապետութիւնը տրամադրանօրէն զարգացած մին զարու առաջին կէսին; եւ Թարենորդութիւնը ձևու առաջ որ մինաւական թիւնան հետ վճռապէս ամէն կապ խոցէ, « Բարեհորդութեալ Հրեային համար, Սիոն բառը այնքան քիչ նշանակութիւն ունի որքան ցրութու բառու. Ան չ'ընթեռութիւն է ինքնաւ ալ Ճիշտավորային մէջ կը զանուու, կ'ուրանան հրէա ժողովու որի մը գորութիւնը, կ'ուրանայ թէ ինք անոր կը պատկանի, ուզելով միայն այն ժողովրդին պատկանի ըրուն մէջ կ'ապրի: Իրին համար, Հրէութիւնը պարզապես կը հրանական լայցում մըն է, պայանութեան մը կը առ ոչ մէկ առքնչութիւն չունեցող: Այս երկիրն որ ո ծնաե է, իւ հայրենին է. ուրիշ հայրենինք չ'ուզեր մաննչաւ. Պատասխանը առանենք վարդապէտ իրեն զարյոյթ կամ ծծաղ կը պատճառէ: Ու կը կրկնէ հանրածանօթ ապուշ կատակարանութիւնը՝ վթիւն հրեական պիտութիւնը վերահաստատուի, եւ պիտի առաջարկման որ անոր Փարիզի գենապանն ուրամա: »

« Ժամանակ անցելուրի, մտած ող Հրէսները հարկաւորաբար պիսի ի կատաէին սակայն թէ Հրէսնեան քարենուրոգում» իշխաղաման մը է, որ ինչպէս ամէն կիս-զարման իր մէջ իսկ կը պարունակէ իր քայլացման սերմ, քանի որ վայրկեան մը չի զի զիմանար տրամադրանախը քննապատճեան մը: Եթե Բարենքը պատճեան թէ առաջ առաջ առաջ, պատճեան կարենայ գոնացու տառ և Հաւատացեալ Հրէսային: — Ան կը մերժէ զայն ամենախորին զգուանքով Ոչ-հաւատացեալն: Այս կ'արևամարէց զայն իրենք կերպութիւն մը եւ իրենք անօտա շաղակարասութիւն մը: — Իր ժողովրդին անցելուն հետ ամէն կապ իրօք խնկէ եւ իր քրիստոնացաւ շրջապատճեան հետ սկսութիւն ուղղութ Հրէսային: Այդ Հրէսային բարենորդանու Հրէսութիւնը չի բաւեր, որովհետեւ ան աւելի առաջ կ'երթայ, կ'առանի այն քայլը որ զինքը մկրտչութիւն աւազանն կ'առաննորդէ իսկակ այն Հրէսան որ ի՞ուղէ Հրէսութիւնը կ'որոշակ փեկէ եւ իր իրենց եղանակին անհատականութիւնն պահպանէլ, ա'ւ աւելի քիչ կը հասակիր անոր: Սակայնին համար, ու եւ ազգային յոյսէն հրաժարութ իրենք յամաց, իսկ է հրէայ ժողովրդին իրենք յամաց բայց

մահանոյ մահուան զատապարտութեանը՝ իր
ընկոյն նիկ արտասանուած :

և աբրենթորգեալ Հըրութիւնը՝ սփոս
ահանութեանը, այսինքն առանց հրէայ ժողով
վորդին մէկ նոր միացածն ըրպանակին ու
ուղարին, ապացայ չունի Առ առաւելն զայն կա-
մակի է Նկատել իրերն քիչ մը զարդարածաւոր
համարաց մը քրիստոնէացնան առաջնորդող ու
ու այդ նպաստակին հասնի ու զորին առնելն աելի
շրտակ եւ աելի կարոն ճամբաներ կան այսօր :

և Ան սերն ուներուն որոնք Սննդականը,
սպահն ուրոգնան եւ ձուլման զարպագետութեան
հոսումանութեան ու բանապահականութեան
զզդեցութիւնը կրած էին, ԺԹ գարու վերջին
ինքնիրորդն մէջ յաջորդեց ուրիշ սերնդին մը
սիրուական հացըն հանդէց աւանդական
իրբէն սարբեր յիւր ժառնէն կը ջանայ:
և յս նոր Հըրանը ըսեն նին կը թօթվեն
արաբիք տարիէ ի վեր մասա զարձած բարու-
ական պարական շազքաղագնքն առնելն որ կը
քրարոցէ թէ Հըրէ ութիւնը առաքելութիւն մը
ունին, առաքելութիւնն որը կատարելու համար
Հըրէանը բացէտ է որ մըտ ցրուած ապրին
ուրիշ ծողովուրին ուրիշ մէջ, որպէս զի բարո-
ւականի ուռուցիչ ու օրինակ ըլլան անոնց,
առնոնց ասաբնանարա առանց ուրորդն ուր
ապագարական թեան, մարդոց տիգերական եղ-
անյութեան, խէլաւակն աշխարհապարա-
գիտութեան մը Անոնք այց ցնորական առտքե-
ռու Անոնք լրու թիւ մէ եւ մամառութիւն մը
Նկատուն: Աւելի հասնամորէն, աելի իրա-
պատարէն: անոնք կուրդն որ հրէայ ժողո-
վուրզը իրաւունքն ունենայ ապրելու եւ զար-
անալու, իր բնակն ընդունակաթիւնն հա-
նամատ, մինչեւ բնական սահմանն իր տի-
գարին: Անոնք ստիպուած են ընդունիլ թէ
ոյր բանը անհնար է ցրուած Հըրանը բու-
ամար, քանի որ, արբէ պամանհուրուն մէջ
ասախապաշտուներ, ասելու թիւն ու արհա-
ւարհանակ զիրենք կը հաւածն, կը կեղկին.
Երենց զարգացումը կ անզամալունն եւ զի-
նենք կը բռնապատեն միմտութեան մը
ուրոգու փոխանակ իրենց գործութեան իրաւունքն
ունեցող ինքնաստիս էակներ ըլլալու անոնք
ըն զանան օտար սիրաբներ միջակ հաս-
ուած ուրօքնակիւթիւններ: Այս առանցուով
որ այց նոր Հըրանը ըստուականորդն
աշխատին հրէայ ժողովուրզ վերսախն բնա-
անոնք ժողովուրզ մընկելու, որ ին կորին
քրայ պարի, քաղաքակիրն ազգի մը անսարեա-
ան, մասսարակն բարոյական ու քաղաքա-
ան բոլոր պաշտանները կատարէ:

և Ան նպաստակին անկարելի է անմիջապէս
ասնէլ: Անոր իրականացումը պետք անելի
ունենայ առաւել կամ նուազ հեռաւոր պա-
տայիր մը մէջ: Խաէալ մըն է, բացանք մը,
ուրիշ մը, ինչպէս էր եւ կ զեն մեխական սիր-
ապականութիւնն: Միայն թէ, նոր սիրնակա-
տար թիւնը, զոր քաղաքական սիրնականու-

թիւն կ'անուանենք. կը տարբերի հին, կրօնական, մեսիական սիրնականութենէն անով որ ո և է մասնականութիւն չը դուռնիր. Պաղեսանին վերադարձ հրաշեց մը չպահապեր, այլ կ'ուգէ զայն պատրաստել իր անձնական ճիւղերով:

« Նոր սիրնականութիւնը մասսմբ միայն ծնած է հրէայ ժողովրդին ինքնամբը մը զումը ներէն, նոր եւ ու սեալ Հրէաներուն իրենց պատութեան, իրենց մարտիրոսացը թիւն համար ունենաց, ինչն անդպահութենէն, իրենց շեղին յատկութեանց արդէքն իրենց մէջ արթնցոց ազ գիտակցութենէն, հինաւուրց կօճզը կորուստ փրկելու եւ անոր անփիջ ապագայ ըը պատրաստութիւն, իրենց նախայայրի սիրագրծութեանցը վայր իրենց յադրութեռն սիրագործութիւննիր աւելցնելու փաստիրթիւնն, մասմար սիրնականութիւնը երկու արտքին մղումներու արդի նքն է, նախ ազգայնութեան զգացմունքը որ ամբողջ կէս զար եւրոպական մասաւումներուն ու զգացմանքուն տիրապահութեանց եւ համայախրային քաղաքականութիւնն առաջնոր կեց, իրկորդ հականեմականութիւնը, որին առանել կառն ուուազ տառապած են ամէն երկրի Հրէաները:

Ա զգայնութեան զգացմունքը բոլոր ժողովութենքն առուն իրենց ինքնութեան զգացմունքը առողջ արգելեց իրենց մասնաւորութիւններն իրերե յատկութիւն նկատել, եւ անոնց ներշնչեց անկախութեան հանապատ բարձնանքը. Այս զգացմունքը չէր կրնար ուսեալ Հրէաներուն յարչէն սահմա անցնի առանց հետք ձգետել. Ան բնադասաց զաննք իրենց վրայականութիւնը, մասն մը որուն վերենք նկատել, — բայց մը որուն վերտուն կորանցուցած էին, — իրերե մասնաւոր ժողովուրդ մը, եւ իրենց համար պահանջնել բնականուն կենաք մը. Դիրքու այս ազգերուն որ զաննք առար արր մը նկատել անոնցմէ: Կը զասուէին եւ առանց ու եւ է քաղաքավարութեան կամ չափաւորն թեան ի գեր կը հանէնք Հրէաներն բաժնութ իրական կամ երեւակայական հակասակերները կամ պարզապէս տարբերութիւնները, կը նպաստէ առանց ազգային անհարականութեան վերակառուցման շաւապին:

« Ա զգայնական զգացմունքը, չափականցութեան հանանելով, այլասերծ է արտօն, շովինութեան մէջ մլորած, տիմար օտարաստեցութեան մը մէջ ստորացած, ծիծառիլ ինքնաստածած առանց մը մէջ ստորացած, ծիծառիլ ինքնաստածած առանց մը մէջ ստորացած, չը առաջ ազգայնականութիւնը այդ զաւեշտանկարական հանապանքն զերծ է: Հրէայ ազգայնականութիւնը այդ զաւեշտանկարական մեծամուլութեան ախտին չի անշակա չէ չը. Կը զգայ նորհականակն թէ անդպրում զանիքը պարտի ընել հրէայ անունը պատուույ տիտղոսն մը պարձնելու համար: Համաստօքն կ'ընդունի ուրիշ ժողովուրդներու յատկութիւնները, եւ հասնադին կը ջանայ զանոնք իւլ

րազնին՝ այն չափով որով անոնք կը ներդաշնակութիւն իր ընական արամացրութեանց հետ: Կը զգայ այս անասոր աւերութեմբը դոր իր երկարատեւ ստրկութիւնը, զարերով օրէնքէ արտօնուած մայր զործած են իր նկարագրին վրայ որ ի սկզբան խրսմա էր եւ շիտակ, եւ կը ջանայ ինքզինքը բուժիլ բարուական իրուստ մարզանառով մը: Այդ, երբ ոգոյանականութիւնը զգույանայ զառածանութեմբէն, այլ եւս ուրիշ բան չի ներկայացներ բայց եթէ փուլ մը բընարցութեան ու բարբարուու եւ եական անհամար առաջնութիւնն մեկնելով, կը յանի ազատ մարդկութեան եւ այլամիտութեան, փուլ որուն օրինակրութիւնն ու հարկաւորութիւնը այն միայն կրնայ ուրանալ որ ան մը չի հաս կընար որ դարձանաւուրական ընարշը ութիւնն եւ ոչ մէկ պատմական զգացղութիւնն չունի:

« Հականեմականութիւնն ալ մղած է շատ մը ուսեալ Հրէաներ դէպ ի իրենց ժողովուրդը զարձի ճամարն զանելու: Ան եղած է ճանր փորձութիւն մը, որուն չին կարող տոկալ աշկրներու, բայց որմէ ուժովները աւելի հօր գուրու կ'ելեն կամ գոնէ իրենց ուրոյն ուժին աւելի գիտակիցի:

« Ճիշտ չէ ըսե՞լ թէ սիրնականութիւնը յուրաքանչափ եթես մը եւ կամ յուսահատ հակացեցնութիւն մըն է հակասմականութիւնն գէմ: Անշուշաչ, շատ մը ուսեալ Հրէաներ հակասմականութիւնն պատմառով է որ եկած են վերսուն կապուիլ Հրէաներեան, եւ նորէն պիտի զառուէին անկից եթէ իրենց քրիստոնուայ հայրենակիցները իրենց հետ գաքեալ բարեկամարար պատուին:

« Բայց սիրնականութիւնը մեծ մասին մէջ, հակասեն հականութիւնը ուրիշ բան չի ենած բայց եթէ այն հարկադրումը որ զիրենք ստիւ պահուածուրեն նու նորինց ունեցած յարաքերութեանց վրայ իորդէն ու, եւ իրենց խրէրցածութիւնը զիրենք պատինորդից արդիւնքներու որոնք իրենց մտքին ու զգացման մէջ եւականութիւն պիտի մեան, նոյն բակ եթէ հակասմականութիւնը բոլոր ուժին անհետանայ այստեղէս:

« Յայտնի է թէ սիրնականութիւնը, այնպէս ինչպէս զայն ցարու սահմանացներ, ուսեալ եւ հրէաներու, հրէական զարգացեան զամակարգին սիրնականութիւնն է: Տգէտ զանդուածը հրէաներուց աւանդութիւններու կապուած, սիրնական է պանա շատ խորհրդածելու զգացումով, բնազդով, տառապանքով ու բաղձնելով: Եան յատկ զարգացաւ մունի այն նըսպատկին վրայ որուն պէտք է հանէլ, այսնէն ազգային միութեան, բայց ոչ այն ճամանակութիւն վրայ որոնց պէտք է հետեւիլ հանանելու համար: Սակայն արգէն ըրովնած է անհական ճիգերու, հարկը, եւ անզին տարբերութիւնը մը կամ կամ զայ զործուն կազմակերպութեան մը համար իր ունեցած տարամարդութիւններ:

բուն զոհամիրութեանը եւ զուտ կրօնական մեսիականներուն փրկութիւնը ապօթքի մէջ միայն փնտող կրօռորդականութեան միջին, և նոր սիոնականութիւնը, կամ քաղաքական սիոնականութիւնը, ունեցած է կղզիացեալ նախակարապեաններ որոնց առաջնուն ճիշդը ժամանակագիր կէսէն իր են սկսած: 1840ի ատենները, գերմանացի Հրէայ մը որ զրքին տիտղոսն առաջ իր անունը զննեց քաջական իր չունեցած, առաջարկեց Պահապատին ձեռք ձգել և Նրաներն այս գալթեցնել: Քանի մը զայրագին բողոքներ, ժամանակին հրէայ լրագիրներուն մէջ երեւցած քորոնց բողոքն ալ բարերորդան եւ ձուլման դրօսին ներքեւ էին հաւաքուած: Ճիշդ արդին սքան այց գործին: « Աւելի ու շաղարութիւնն չորսեցին Մովսէս Հնամը և Հովու ու Երուսաղէմին: այց մարգարեական գիրքը, 1860ին հրատարակուած, հրէական ազգայնականութիւնը կը հաշակէր, ազատագրուած ու եղբարութեան զաղաքարիւրուն գինովութեանը մէջտեղ: այդ գործը յայրոյթի ծմարթա մրրիկ մը յարոց գերմանացի Հրէաներուն մէջ, որոնց հազիւ թէ զայն հաճած էին թղթատեղ, եւ որոնք բրջինից ուրախ էին իրաւունքներու հաւատարութեանէն որ զես տոր չորսուուեր էր իրենց: Ո՞րն է իսրայէլի այն մարգարեանը որ իր ժողովրդին զայրոյթը արթուցած չըլլայ:

« 1880ին մօսերը, արեւելեան եւրոպայի մէջ երեւան եկան տեսակ մը միջագէպներ որոնք բրաօրին սամափառանքն էր կրէաները իրենց դարէ ար ի վեր անուցած երազներն են զանոնք իրականութեան գիտակցութեանը զարձուցին: « Ռուսաստանցի Հրէայ մը, Տր. Փինսքը, գրեց այն ասեն գրքով մը, « Խնդրազամասաց գրութիւնն, որ նախերանքն էր քաղաքական նոր սիոնականութեան որուն որուր մոթիթները կ'ուրուաղէր, առանց սակայն զանոնք համաստագործն ընդգրնիւր: Այսու հանդիք այդ գրքոյն արգէն ու պարաւակէր սիոնական ութեան էական սկզբունքները: Հրէաները միայն կրօնական իրավուում մը չեն, այլ եւ ազգ մը կը կազմեն: Կ'ուգեն, նորէն իրեր ազգ էամախմբութելիքին մերժական իրկին մէջ ապրիւ: Իրենց վերանորոգումը պէտք է որ ըլլայ միանգամայն տնտեսական, փիզիքական, մասուրական եւ բարյոյական:

« Փինսքըրի զաղաքաները ցնցեցին ուռալիկոններու եւ համալրաբաններու հրէայ եւ որիտասարգութիւնը Սկսան հրէական ազգային նոնկութեաններ հրէան ի վախ մը ուսանողներ որոնց առաջ համալրաբանները կը յաճանակէին, իրենց նոր միջավայրին մէջ Փինսքըրի զաղաքարիւրը տարածեցին իր ու նոր, մասաւանդ Վիեննայի մէջ: Համակութիւն գտնան իրենց երիտասարդ հարցեակիցներուն կողմէ: Ուրիշներ, գործ խօսքէն, օրինակը քարոզէն նախամեծար համարելով, իրենց ուսանողական

աշխատութիւնները թողուցին ու զաղթեցին զաղանատին գիրզացիներ զառնալու համար, հրէայ գիրզացիներ՝ հրէայ պատամակն հոգին վրայ, ի անդապառութեան շատ մասնակուր կարողութիւն մը ցոյց տուող այս հատքնատիր երիտասարդներուն զաղաքարապատաթիւններն դրաւուած, նուազ բոցավառ գերմանացի ու ուսանաւանցի Հրէաները ընկերութիւններ կազմեցին հեռական օգնութեան հասնելու համար Պահապատին հրէայ ունակիրանուն զաղթեւորման դրութիւն և Արք կասարուեցաւ առանց միակիրացի լու միջոցներու որոշ սահմանառութիւն: Այդ բնիկերութիւններ գիրզակից չէին թէ սիոնականներուն ձևովը կը զայրէին ու կը դրէին: Չէին տես ներ Պակեստինի մէջ հրէայ զարութեանը հասատեած եւ ուղարկան հրէայ մողութեանը առաջարկի միջին մինուու յարակցութիւնը: Զիրներ ողեւորոց, բնագրական ուրուում մըն էր աւելի, որուն մէջ կը մտնէին ամէն տեսակ անորութ զայրատմենք, բարեկատառթիւն, հաւագրական-պատամակն զգայուսութիւն, բարեգործութիւն, կերպարանակ հանգերձ, մաքերը պատրաստուած էին, օրին մէջ զգացումներ կը սառանէին, Հրէան դրիւթիւնն հասուն էր կերպարանափոխութեան ըց համար:

« Այն տաեն է որ, — ինչպէս ասի կը պատահ կ'պատահակ նմանօրինակ բուէիցուուն, երեւան եկաւ այն մարդը որուն տրուու էր յատակօրէն յլանալ շատերէ անորոշապէս նազագացած մտածութենքը, բարձրածանա արատանել այնքան անձերէ սպասաւուած բառը: Այս մարդը եղաւ Տր. Թէտոր Հերձի: 1896ի աշնան, հրատարակից հակիմը գիրք մը, « Հրէայ Տէրութիւնը, որուն մէջ կը անակէիր, սրուութեանը մը ունանօթ էր մընչեւ այդ օրը, աս իրուութիւնը թէ Հրէաները ժողովութիւն են, ժողովրդի մը բորոյ իրաւունքներն ունեալ ու կը պահնեն, եւ կ'ու զնն հասատառի երկիրի մը մէջ ուր կարեննան պահան եւ լինակտար քաղաքակ ան կեանք մը վարել: » « Հրէայ Տէրութիւնը, բարեկան միկնակէտն է եղած: Մէկնակէտը, եւ ոչ թէ յատակապէջը, Հնձէլի գիրքը գես կղզիացեալ անհատի մը ենթակայացան գործն է: որ իր անուուվը միայն կը նախութ: Անոր շատ մը մասնամասնութիւնները ուրիշ բան չեն բայց եթէ գրականութիւն: Դիւրին չէ արգէն ամէն սեղ որոշապէս զծել մէմարեան սահմանը որ կը զատէ ընկերաբանին փիտական լրջութիւնը մարգարէական բանաստեղին գմանցին: Արոնական յայտագիրը հաւագրական աշխատութիւն մը պիտի ըլլար, իմբանած՝ շարութեանը Հնձէլի գրքին վարյա անոր տեսութիւններէն ներշնչաւած, բայց անոր ըսլոր քմածին մանրամասնութիւնները մէկդի զներով մէմիայն իրական աշխարհէն առնուած տարբերով յօրինուած:

« Հերձէի գերբը ողջունուեցաւ տասնհազարուոր Հրեանիք, գլխաւորապէս երիտասարդներն, իր փկութիւնը որոշմակիր մը : Ան անձնաւուած էր, ու թէ մրուած թիթի վիճակի մէջ մնալու, այլ գործանական ստեղծագործութելու : Ամենաուրեք կանանցան նոր ընկերութիւններ, իրենց նպատակ ունենալով ոչ թէ Պահեստինի մէջ անշահան զաղթեաւորութեամբ հրեական փոքրիկ խումբերու որոնք գործունի հոն պիտի սպարգէին, այլ պատրաստութիւնը Հրէաներու մեծագուայտած զաղթման ի Սուրբ Երիքի, հրմանելով թուրք կառավարութեան էւս կանոնաւորապէս կնքուած եւ պետութիւններն եւ աշխաւուրուած զաշնագրի մը դրայ, որ պիտի ընդունի Հրէայ զաղթիահաններուն ինցնափարութեան իրաւունքը :

« Քաղաքական սիոնականութեան նախախարիքը հրէայ ժողովրդի մը գոյութիւնը հաստատեն է բնականարար : Եւ ճշշչ այս է որ կ'ուգնն ու ունանալ ձուլուած Հրէաները եւ իրենցմէ վարձուած խախամիները, իրավականութեան զուրկ զողովրդի զաղակրատներ : Տը Հերձէ հանացաւ թէ առաջին պարականանութիւնը զոր ունեցի կասարերու, ցոյց մը կազմակերպեն էր որ աշխարհի առջեւ եւ նույն իրէայ ժողովրդին առջեւ, պիտի ներկայացնէն : Նոր ու զգալի ձևով մը : Հրէայ զաղային գոյութեան իրավութեանը : Ավելացնական Համաժողով» մը գումարեց, « որ ականակ անմնէն մուկնին ընդդիմութեանց, անհնէն անփանամիտ բռնացարութեանց, տեղի ունեցաւ առաջին անզամ ի Պալ : 1897ի օդուսոսի վերջերը : Այդ համաժողովը կը բաղկանար 204 պատգամաւորներէ զոր ընտրած էին երկու աշխարհներու սիոնական հրէաւանները :

« Բնվանդակ աշխարհի երեսին՝ որ զինքը մտիկ է հանդիպել : առաջին սիրնական Համաժողովը կ'ունի սիրնական ընդդիմութեան յաջարարութիւններու ժողովուրդը մը ն են, իւ թէ չեն տեղեր ուրիշ ազգերու մէջ անհնէսաման : Խնդիր վրայ պարագ գրաւ պազմամնան աշխատուու : Հրէայ ժողովրդին այն մասնին որ, ամեն իրաւունքները զգիւուած էր, կը մաշի թշուառութեան մը մէջ որուն արտանի չէ, եւ անոր աւելի երջանիք պապազայ մը պատրաստելու : Համաժողովի իր ջանքերն ասլինքը հետեւելու յայտագրին մէջ, որ ամենամեծ խանդակառութեամբ միաձայնօրէն ընդունուեցաւ :

« Սիրնականութիւնը նպաստի ունի Պատեմտինի մէջ հրէայ ժողովուրդին իւ Պապազայ մէջ հրէայ պարտիւր : Ս.յդ պատմառով է որ Սիրնականութիւնը շատացած ն Պապատինի մէջ արցէն յոյութիւն ունեցող հրէայ զարթականութեան եւ առաջարկութիւններու : Վարչական մէջ հրէայ երկրագործներու, ամենաստուրուներու :

« Համաժողով կ'առաջարքէ այս նպատակ կ'ին հանդիպել միջնորդութիւնը :

« Ա. Արդիւնաւոր կերպով նպատաւորներով է հրէայ երկրագործներու, ամենաստուրուներու :

« Կ. ճարտարագործներու Պաղեստինի մէջ հաստատումը :

« Բ. Ետոր Հրէաները կազմակերպելով եւ համախմբելով տեղական ընկերութեանց եւ « ընդհանուրը զաշնակցութեանց միջցոց » : « այն չափով զոր կը ներին օրէնքներն այն « երեխներուն որոնց մէջ ատոնք պիտի հիմւն նուին :

« Գ. Հրէայ ժողովրդին արժանապատւու « թեան զգացումը եւ ազգային դիտակցու « թիւնը գործելով :

« Դ. Նախապատրաստական զիմու մեր ընեւով՝ ստանալու : համար կառավարութեանց « հաւանութիւնը : որ հարկաւոր է սիրնական և նութեան նպատակն իրագործելու համար » : « Առաջին Համաժողովը, յոյուելին պատճ ստեղծեց միայն կազմակերպութիւն մը : Ըստերց « Սերծ Գործադիր ժողովով » մը : որուն մէջ իրեն ներկայացուցիչն ունի պարու այն երկիրները ուր քիչ շատ կարեւոր հրէայ ըընկալութիւն մը կայ այդ դործարի ժողովն այ իր կողմէն հաստատեց մայրուն յանձնաժողով մը, որուն պաշտօնապելի է վիեննա : Հերձէի նախապատրաստական տակ :

« Յաջորդ երեք տարիները, երեք ուրիշ Համաժողովներ ալ զումարուեցան, 1898ին եւ 1899ին, բաճեալ Պալի մէջ, յեռոյ, 1900ին Լուսուն, Համաժողովի անզամներուն թիւը 1898ին բարձրացաւ 280ի, 1899ին 370ի եւ 1900ին 420ի :

« Խորագուշիր նոր Համաժողովի, աւելի ժամանակիտ կերպով կը հետեւէին ընտրութեանց կանոնագրութեան, աւելի խստութեանը կը կաստերէն իշխանութեանց վախեացումը, և այժմ Համաժողովը, որ Սիրնական Հրէաւան ամեր մէկ հաստատութիւնն է զարձած, եւ որ 1901ին զումարուեցաւ հինգերորդ անգամ ըլլազի նորին Պալի մէջ, կրնայ իրաւացի կերպով ինքնինքը ներկայացուցիչը նկատել արցիր հազարաւոր ընտրողներու :

« Կ'ուզի՞ք գիտնալ թէ Համաժողովին մէջ իրենց ներկայացուցիչներն ունեցուն Հրէաներն՝ ինչ ըրած են ցարդ առաջին Համաժողովին մէջ հաստատուած յայտագրին իրացործելու համար : կը բաւէ նկատի առնել հետեւած սիրնականութիւնները : Վարդիւնաւոր կերպով նպատաւորներով և արհեստաւորներու եւ ճարտարագործներու : Հաստատումը » :

« Սիրնականութիւնը որոշագուստ արդիւած է իր իրեն՝ Պաղեստինի մէջ գիրքաֆանակ զաղթումի ու զողունի սպարդիւ : Ս.յդ պատմառով է որ Սիրնականութիւնը շատացած ն Պապատինի մէջ արցէն յոյութիւն ունեցող հրէայ զարթականութեան եւ առաջարկութիւններու : Վարչական մէջ հրէայ երկրագործներու : Սուրբ Երկրին մէջ պատրաստուելու մէջ գիրքաֆերուիւ : Սուրբ Երկրին մէջ պատրաս-

տած են դրսարաններու հիմնարկութիւնը, որոնք բառու որն ուն գործ պիտի հայթայթին, եւ առարկեալն նպաստով մը հապահուին դութիւնը նախայի ի բրայական վարժապետա- նոցին որ դրամի պակասին պատճառով իր գրա- ները գողեւու վրայ էր Սիրոնականները հիմ- նեկն արգեստնին մէջ ապաշխան անառա հիմ- նուած հրաւակն ազդթականութեանց պահ- պանանն ու տեսականացմանը, մինչեւ որ կարելի ըլլայ մեծաբանակ գաղթեւորդն հստակած է առաջանակի:

« 20. Σηρέαντις ήρει λαοδίμακή βραψειτούσι τε η αιματο-
βιβλοφρεγούσι την ηλικίαν σύντηρονθεωνάντι τε σύντη-
« η αντιπερι παχυνώσασι την ηλικίαν μήδιγοντο ».

«Սիրոնականները ունին մօտալրպաէս 1500
տեղական նրկութիւններ որոնի բառ ու ոժեց
որդունէնէւթիւն մը ցոյց կատարու ի թրբեւ բու-
զանդակ Հրեութիւնն ընդգրիկու ընդհանուր
հաստատութիւնն սիրոնականների նըն ունի այլ
ազգային ընկերութիւններէն կազմուած զայ-
սակցութիւնները, մնե ու փոքր Դորպաղիքի ժո-
ղովը, և Համաժողովը, որ Վիճննայի մէջ կը
պահէ մարտուն Քարտուզարութիւն մը, ը Տար-
սական Հըմաների քայլ կազմակերպութեանց
անփոքրէ կը գոցինչ տարական կամար որ անդա-
մաթարով մը, որ հրեական հին դրամական
անուանակուղուեամբ, «Ենքել» անունը կը
կրէ. այդ անդամութամբ այս կամասաւանան
նեռու ուսուց մէջ 50 Կոպէկի, արեւմտան երկութեան (1 միարք
ներու մէջ շրամական միութեան (1 միարք
1 Գրանը, 1 շիլին, ենի): Ենքելը վճարող
Համաժողովին մէջ քուէքի թբաւունք կը ստո-
յան:

«Սիրնականութիւն ունի պաշտօնական օր-
կան մը , գիրմաններն «Ճի Վելթ» շարաբա-
թերթը , որ Վիեննան կը հրատարակուի ; Սի-
ռնականութեան զաղափառները ասկէց զա-
յարքաւայտութիւն որ կը պաշտօնանանին քառա-
սունի չափ լրագիրներու մէջ , երրայլ ցերէն
գիրմաններնին , իսաւլերէն , անդլիբերէն , ֆրանս-
քէն , և հրայա-յիրմաններն , հրէայ-սպանիք-
նէն հանդապառուով ։

3. «Հրէայժողովրդին անձնական արժանապատճեն թիւն ու պատութիւնն զգացումն ու ազգային գիտութիւնը գորացնելով : »

¶ Սիրոնական ընկերութիւնները ամենուրբա
իրենց պարտք կը համարին իրենց անզամիներ
ինչպէս եւ ընդհանրապէս բոլոր հրէայ զան

գուածը կրենց ժողովրդին պատուեթեան, երայական սրբազն կամ աշխարհական գրամականութեան վեն ընդլացնել, կը որովցինեն Հրէաներուն դուռինին արձար բռնել, հպարտանչ կրենց ծառումք, արհամարելն է հախանական սուտաբը զրպարտութիւնները, նախամինինին ընդունել, իր ջանան բրուրաքել հրամա «Քրոնի թագավորութիւններ» առաջարկացնել, ընկերութեան և համերաշխան թրագութեան միջոցով, որոց զատափարակիւթիւնն ու կիսները, կրթութեանը բրափեալ, և նանոց իր սրբազնութեան կուտան նպատակ մը, իսկամ մը իրենց կեանքին համարի, կը քարոզեն անսպահու, նորսկան կեանքի մը հարակալութեանը, նեռացումը ըր թիւնի նիւթազարդութեանը, որուն մէջ շատ դիրաւ, կը տարրին կ'իշնամ ձուլուած Հրէաները, կեանքիրուն մէջ իսկամ մը ունենաւալուն համար, կ'ըրացաքսն կը քարոզեն խիստ ինքնանակութիւնը խօսքերուն եւ գործերուն մէջ, կը հիմնեն մարմանամրգութեան ընկերութիւններ շատուց, իր վեր անմիամ թողուած ֆիղվագան զարգացումը և ուղարկունի միջջ նպատառութեան համար, Հրէական պատմական տօներու եւ տարիգրածի օրերու տօնախճանութեան նոր մոլուն մը կուտան, Յածան նոյն ինչ ինչպէս ին արտաքուստ ալ կը յայտնեն, նան մը կրելով, Սիրոնականը ածօթ չի համարի իր ազգական թիւնը բաց է որ ցոյ տայ ու ու ու ու զենքը քրիւն Հրէայ ճանչնան, եւ որովհետեւ միշտ պանց կենծքիր կը վարուի, նմանազական կատակերգութիւն չի խալար, ոչ մէկը չի ջանար իր սրբեր, ին եւ ծագման ու ինքնուութեանը մասնէ, ոչ մէկ ապրուի իրենը չեղու ցրօնի մը ներքեւ, իր քրիստոնեայ զրացիներուն եւ հայրենակիցներուն հետ իր յարաբրութիւնը աւելի իտոսութիւնը, աւելի հշմարիս, աւելի ուղղական է, ին աւելի արեանապատութեար համար կուած, քան ձուլուած Հրէաներունը, որոնք տամասների եւ սական անօգուտ խնճեր կը թափն իրենց Հրէութիւնը նպական ածկեն ածկեն համար, յանքեր որոնք զզուելի կը թուի թիւ մը ճանակ ունեցու ու եւ է քրիստոնեայի, և 4^o Նախապատրաստական զիմունները ընեն և լու ստանուու համար կառավարութեանց և հաւանութիւնը, որ հարկաւոր է սիրոնական և նութեան նպատակին իրագործման համար, Ա մենանազոր կառավարութիւն ինքնան մէջ կ քան իրի սեղկերթիւն արուած է՝ լուազիրներով՝ սիրոնականութիւնն անպատակին վրայ, չին պակսանշանալից քաջակերութիւններ եւ համակրութեան սուտամանիլից յայտարարութիւններ սիրոնականութեան համար, Ա Սյժմ, Գործադիր Շորովով կը ջանայ Տաճ (charte) կառավարութեան նպատակ հորվարասական մը կարստակին բաց մանրա հոգերու վրայ Հրէաները զարթեցնեցու եւ այդ երկրի բնական հարստութիւններն արքեցնելու համար, Ա յզպիսի հորվարատակի մը ստացում

digitised by

A.R.A.R.@

անհնար է առանց զրամական մեծ միջոցներու ։ Եղբայրական գիտական միջոցներու և համարական այլ միջոցներու մեջ արքայի շնորհէ այդ հրաժարակալը, սինհաման երկրորդ Համաժողովը (1898) որոշեց հիմնել «Հրէական Գայթականական» (Jewish Colonial Trust) որուն կեղրուատերին Լոնտուն է : Այդ որոշումը գործարուեցաւ հետեւեալ տարին, 1899ին ։ Պանքան ստեղծուած է : Անոր արքի զրամական գործին է երկու միլիոն անգրիանուսկի, Ան գործին պայման միայն առ ատեն երե այդ շահարապետի գրամագուխին մէկ ուժերորդը, այսինքն 250,000 անգրիական ոսկի, վճարուած լրաց : Այս պայմանին կը պայման այդ գումարը արդէն վճարուած է :

«Սիրոնականութեան մէկ ուրիշ ելմական գործիքը, Ալկադային գանձնական գործիքը՝ Համաժողովը ստեղծեց (1901), եւ որ պատի կազմուի նույիքատութիւններով եւ պատի բարձրանայ 200,000 անգրիական ոսկին է : Այս գումարին կը պատի գործածուի Պահանակին մէջ նօղութ զննելու, միան կը պատի պահանուի բրեւ հրէայ տողավրդին անձնութիւնի սինկերու սեփականութիւնը, պատի անձի մշապեց՝ տոկոսութիւններուն դրամագուխի վրայ բարզուացը ու նորաներու նույիքատութիւններով, եւ ծանր պարագաներու մէջ անոր տոկոս պատի գործածուի պագին համար : »

Ահա ինչ է Սիրոնականութիւնը : Վիթխարի կազմակերպութիւնը մը՝ ի սպաս վաեմ զազափարի մը : Այդ զազափարը անիրազործելի է, երազական կը թուի շատերու . ես կը կարծեմ թէ ոչինչ անիրազործելի է, երե ամծող ժողովուրդ մը, կամ զոնէ ժողովրդի մը ամենէն աղնիւ, ամենէն ուժեղ ու առողջ մասը, իր բոլոր կամքը եւ ուժը կը նուիրէ ծրագրի մը իրականացմանը, ամէն մեծ ու նոր զազափար նախ անիրազործելի եւ երգական թուած է կարծատաներուց, բայց ամէն զազափարը որ պահի, բնական եւ առողջ նպաստիկ մը իրականացման մը կը ձգտի՝ վերջ ի վերջոյ յազթած է ամէն դժուարութեանց եւ իր կարելիութիւնը գործնականական պատցուցած է : Անհրաժեշտը՝ հաւատաք ու կամք ունենալն է, եւ զործել գիտանլը : Հրէաներն այդ բրուրը ունին, եւ առատօքն . իրենց ծրագրին զէ՞ց ցցուող նույնընսաները շախուոր են եւ բարձրին, բայց իրենց ծրագրի բնական պատիքը մը կը համապատասխան է համաձայն է կենաքի հիմնական ու յարիտեանական օրէնքներուն, քանի որ ան կը ձգտի Հրէաները օտար երկերներու մէջ հորթ կաւիկ իրենց արքի զանու ու անբական կացութեանէն փրկել, զանոնք, վե-

րահանագելով իրենց հինաւուրց հայրենիքիո մէջ եւ վերասահեղելով հրէայ ազգութիւնը՝ իր ինքնուրոյն լեզուով ու կեանքրգը : Հակասականականները, որոնք կուզեն վասարել Հրէաներն այն երկրէն ուր ամսութ համաստուած են առանց բոլորովին ձուլուելու, ոգէտք էր որ ամսնէն աւելի համարէին սիոնական շարժման եւ աջակցիէն անոր . բայց հակասամականները որ միանամայն կաթոլիկներ են՝ ամսնամեծ մասամի, ամսնէն կատաղի հակասակորդներն են այդ շարժման, որովէնեաւ կաթոլիկները կը նախընտրեն նրանուազմէը Մահմատականներու ձուքը մնացած տեսնել՝ քան զան Հրէաները, ձեռքն անցած տեսնելու համարպի, Սակայն եւրոպական եւ օթուուս երկիրները աւելի համակիր կը թուին այց ծրագրին, բողոքական երկիրներու վեհապետները մինչեւ ցարդ բարիեանիմական դիրք մը բանադէպ նույնէպ Սիրոնականութիւնն . եւ ուու կառավարութիւնը, որ հեռուէ հրէասէր ըլլալէ, կ'արտօնէ որ սիոնականութիւնը մասնաճիւղեր ունենայ Ռուսիոյ մէջ, եւ վերջնոր թոյլ տուաւ Մինսկի մէջ սիոնական Համաժողովի մը գումարումը : Կան մտածոններ թէ դրագու, ի խենազիտական ու կրիկան միջոցներով միայն ազգութիւն մը յարուցանել անշարժելի է, թէ ազգանութեան մը վերահաստատումը արինով միայն կարելի է յաջողցնել . Սիրոնականութեան վարիչներն համաժողուած են թէ պատի յաջողին իրենց ծրագիրը իրագործել՝ լոկ խաղաղական միջոցներով . սա ալ չշարժիա է որ գեղ շեն կրնար արքէն, նոյն կթէ ուղեն, ոչ խաղաղական միջոցներու գիմն է, քանի որ ուս ժողովրդին մծամասնութիւնը հայրէնիքն հետու է . իրենց համար, էականը՝ առ այս հայրէնի հողին վրայ վերագունակու յաջողին է, եւ ասի անտարակոյ խաղաղական միջոցներով միայն կարելի է յաջողցնել . թէ այց առաջին բայցն առնելէ յետոյ, կարելի պիտի ըլլաջ միմիայն խաղաղական միջոցներով՝ ծրագրին մինչեւ ծայրը համարէ, ասի ապագային գաղտնիքն է . Բայց եթէ այց առաջին քայլը յաջոցնեն խաղաղական միջոցներով, արքէն անակին արդիւնք մը ձնուք ձգտ պիտի ըլլայն, գորիին կէսու, կէտէն աւելին, կատարած պիտի ըլլայն, որովէնեաւ եթէ թուքը կառավարութիւնն ու եւրոպական պետութիւնները հաւանին Հրէից մնացանգուած գաղթան, ի Պայտատին, ինզիրը լուծուած

կ'ըլլայ իր սկզբունքին մէջ , ու այլ եւս անք տոտինանկան զարգացումը : այս կամ այն միջոցով , իր անփուսափելի բնաշրջութեանց կը հետեւի մինչեւ վերջնական իրակնացումը : Եւ առնկարելից չէ . առ արուելլալով Հրէից եղական համերաշխութեան ոքին , կազմակերպեալ ու ճարպիկ որդունէալթեան անօրինակ կարողութիւնը և մնի ազդցութիւնը զոր ուժին եւրոպական բարձրագոյն շքջանակներուն մէջ :

Ուրիշ առթի թողով նայն ինքնն սփոսական շարժման մասին այս խորհրդածութիւններն ընկալյանելու . դորձը : Խո . զանալով միրուսական կազմակերպութեան օրինակին վրայ ձեւուած համական կազմակերպութիւն մը ստեղծելու հարցին , ես բացաձակապէս համաձայն եմ սա կէտքի մէջ թէ պէտք է սիշնականութեան կազմակերպական մնթուին միայն հետեւիրեւ ոչ թէ անը ամրող ծրագրին : Անիմաստ պիտի ըլլար Հայոց համար՝ ընդդրկել սփոսականութեան ծրագիրը , որուն զիւնուոր կէտն է Հրէաները Պաղեստինի մէջ վերաբարութառէ , մինչու գետ Հայերը իրենց հինաւուց հայրենիքին մէջ մնացած են ու կը մնան մմինամին մասաբէր , պահպանած ըլլալով մինչեւ արդի իրենց երկրադր ժողովրդի բարքերն ու ինցնազըր , ինչնց աւան ցութիւններն ու լեզուն ինչ որ հարկաւոր է Հարց , բարձումն է տաճիկ բարբարս որեժիւմին , որպէս զի չստիպուին այսուհետեւ փախչի իրենց գարաւոր ծննդազարքն ուր մինչեւ արդ յամանեցան կառաջ մնալ , Կացուութիւնը նոյնը չէ ուրին , հետեւարար զործուանէութեան ձրափերն նոյնը չէ քրնար ըլլալ : Երկրորդ՝ Սիրիականութիւնը «քաջապահական» ձգուումներով ընկերութիւն մը նինի է աւ : Հայերը ունին արգելն արգախսի ձգուումներով դոգուուած ընկերութիւններ . ցանկալի է որ անոնք միանան , զարգանան , կատարելազորութիւն ու զօրանան , բայց բնաւ հարկ չկայ որ նոյն զործը կատարող նոր ընկերութիւն մը հիմնելի : Եղոր ընկերութիւնը պէտք է ունենայ «նոր» ձրափերն մը պէտք է զորք գոնացում տալ պէտք մը . որուն գոնացում առաջ մը կը պահի : Այս պէտքը գոյութիւնը ունի է Ասոր համար է որ նոր ընկերութիւն մը հիմնելու առաջարկութիւնը մամանակայարմար է եւ գործնական :

Պէտքը անվիճելի է : Սիրիականութեաւ

հիմնուելն շատ առաջ , ևայ ժողովրդին լուսաւոր տարրերը զգացած են տպիտութեան , օսարամուութեան , բարյական թուլացման , ազգային ինքնազիտութեան ակարացման դէմ պայքարելու հարկը , եւ առեղծած են ընկերութիւններ հայութիւնը բոլոր խաւերուն մէջ կրթութիւն տարածելու , դարաւոր ստրութիւնէ ապականուած հոգիններուն խօսք ազգային զգացումը վերածարծելու ու մարզու կային արժանապատու թեան գիտակցութիւնն արթնցներու համար , հիմնած են զպրցներ , թարորոն , գիզարտւասուական , բարեգործական ընկերութիւններ + Ասոնցմէ զատ , Հայերը ու սեցած են Վենետիկի եւ Վիեննայի երկու մըսաւոր մեծ վասարանները , որ այց նոյն զործը հոյակապ փայլով մը կատարած էր Այսօր ատոնն մեծ մասամբ քայլայտած ան սկզբան զգացումը վերածարծելու ու մարզու կային արժանապատու թեան գիտակցութիւնն արթնցներու համար , հիմնած են զպրցներ , թարորոն , գիզարտւասուական , բարեգործական ընկերութիւններ + Ասոնցմէ զատ , Հայերը ու սեցած են Վենետիկի եւ Վիեննայի երկու մըսաւոր մեծ վասարանները , որ այց նոյն զործը հոյակապ փայլով մը կատարած էր Այսօր ատոնն մեծ մասամբ քայլայտած ան սկզբան զգացումը վերածարծելու ու մարզու կային զգացումը վերածարծելու ու մարզու կային կարող բաւել զոհացներու ազգ բնի բոլոր պէտքերը , որոնք այժմ մանաւանդ բազմապատիկ են զարձած : Տաճկական բաներութեան վերջին անուիլի պայլութիւնը մին ասեն Հայութ զարուութեան ըլլալու թշուառութեան մը մէջ հինական հազարաւուականներն աշխարհի բոլոր պէտքերը , որոնք այժմ մանաւանդ բազմապատիկ են զարձած : Տաճկական բաներութեան վերջին անուիլի պայլութիւնը մը մէջ օրուան հացին կարօս . երբին մէջ ւ որբերն ու այրիները հազարներով հաշուուեցան , այց պակետաց իրերու դրութիւնը զարմաներու համար՝ օտարները աւելի բան ըրին քան Հայերը — ասի պէտք է խոսավանիլ որքան ալ ամօթալից ըլլայ մէջ համար . Հայոց մէջ ւ բանին մը անհատներ , եւ քանի մը փոքր հոմաժեր էին միան սր ջանք մը ցոյց ուուին զնուութիւն մ'ըրին : Եւ առաջ պէտք ալ մնե մասամբ հաստածական զնուանցուկ ծիգեր էին , շատ անբարեկան անմանման չարթիւնն անձնէց զոր պէտք էր իր զարմաներ + Տարակոյս կայուր եթէ զոյութիւնունցած ըլլար եւրոպական մեծ քայլափի մը մէջ հաստատուած ընկերութիւն մը ւ ըստը Հայերուն համակարութիւնն ու վասահանաւթիւնը վայելող ու լաւ կազմակերպուած , այդպիսի ընկերութիւնը մը շատ աւելի ընդարձակ , կանոնաւոր ու անեւական արդինքներու առողջունչութիւնը մը կարող է լւնենեալ , որպէտեւ անուանաւոր է որ հաստածական , անձնական բարեգործութիւններէն չասոց , յանախ կազմակերպութեան , քննութեան , ունիթրուի պակասին պարանառով , մասնական արդինքա-

Մեր մասունքական գրքից ենթակա համար այդպիսի բնիկերթան մը պահանջ նշանաւու պէս շատ ուժեղի է և ԱՌ քանչ տապահնակների բանե բան են՝ արագարքի քա համար առնելու երակու տարրական պահանջներն են պուրա մասունքը:

Կեանքը հանցնե՞մ՝ քաղաքապերթ և լիսարձն դու
լու խաւերուն մտայի լի հրատարակութիւննեւու
րով։ Արդ Նայը կարեւող քացրին իրմիւնապ
ուրամեր և բան ասկուածի իւ են եղած չարչ
մեր մէջ, որ տնհատակամ շարագար ճբկերս
արդինք եղող մանր մանր փոքրեր միայն։

Աղապիսի մակերթութիւն և պատի հարկներ
վեցակա ագելիաց ձեռնորդներավ վերաբ-
ժաքներ աշխատին, պայտագ Բոլոնիա, Հան-
գործութ Ուուլսներու Խուզենի մեր ուղարցած
շեղակի իշխանութեան մէջ ապահով զանոնք չափա-
թեան ընթանաւոց հաջողակի թիւն չափաթեան ու
բարեկան Անդր գործ մատուցած կարեւուրու-
թ ու բարուն, ու ու պատի մատուցած կարեւուրու-
թ ու բարուն, ու ու պատի մատուցած կարեւուրու-

Ընկերութիւն, մեր ու որ խելք, նպաստու
պիտի ունենար այս, բոլոր պատճենուն
լւսաւուր զօնապատ տաք եւ, որ ընդուռածք,
մեթափուր չ պատճեն չ ու առաջան, գործ-
նչութեան, մեթափուր վերաբեր մընցն առաջ
հայութ ամենն առնաւախան են շնչառակ կերպ-
ու կասապառ գիրքը պահու ու առքի քը քը
պիտի ընծառ մեր Ողողութիւն համար, Անոնց
ու աշխ պաշտիւր քրատիք ձևէ իւ իրավանեա-
թեան ձևէն պիտի փոխադրեն, ու անժամանեւէ
ծովագութիւն ու: Կոնք ասութեան մեր
պարզէ:

պրամ կարելի է համարվել. «պանցան», համար տասաւելէն անմիջապէս յետոյ՝ չկ կրնար հանրացին գործին համար զրոյ զարկացնելու քանի որ տարսաւն գործունէնէթին է մեփոյ միան կը արար ըուն քշօթին կամար դրամ բառ կացնելու ըստ Հայոց պետքանից անմասնոց այժմ, անմիջական քահացունիք կարունեն. (Սլոյ հականները որոշակ էին իրավաց պահեցացն շաբաթ ողբածելու սկիզբ՝ կը 200,000 ոսկիք հանել իրենց զրամագուխը, երիտ տարիէն համան աց գումարին քայլը Հրանտները մեայն կրնան ացդպիսի հրաշա մը շործեց, Կիբրագային հայ տարկութիւն մը «պահան» որ մեթուսէն դէմ, զոր գոհանական հանուն ինչն պէտք Մաքր նորատաւ և իր ապրի որ առան, «այդ նոյն պատափարին մասնի խումբ մը հաշքանակիցներու կողմէ է երթացի իրեն խորհուրդը հարցնել.

Ա Ամէց ազգ ւ ըստաւ պետք է զորձէ իր
ուշացն, առանցութիւններուն, բարեկրուն հար-
թաւուա, Հըբէց հաւաք պանքա հիմնելը ամե-
նաբանական, ամենասպարզական բան մըն է
ո և ի ձեռնարկի մէջ ։ այց պահանակա, ։
Սիրոնական անունը բանախօթն այց միջացին դիր
մացին այս անզամ զայր զործածերից անշատ
համեստք նպանակի մը ։ Հայոց Նկարագիրը
կը տուանաց վաճախերու, դպրոցներու, դրական
կամացներու, ։ Կրթական ընկերութիւններուց
մէջ ։ հայ գեղին համբային զործունէու թեսան
յանիանշամբան պատկերացաւմները Վեհանտիքի
զամանուաց կը միանաւայ վանըը, Խառնէւ Առանու-
րու զարցը, Միացեց Ընկերութիւններու
ին, առք անմոր շարունակիցք ձեր զործա-
նէւ թիւնէք, հրմէնեցէք ընկերութիւն մը որ
կազմէ ։ աշխարհական Վեհանտիքի իսկամ մըն
ազդացին մարենադարան մը, մուսէն մը, կը
նկատտէ ցեղին մասու որ մակարդակը բարձրա-
ցնեցու առանցներ զորդացնեցու, Նկարա-
գիրներ յօքիններու, անձնաւուարու թիւնեմք ձուդ-

ընել : այլ իր ունեցած զրամագլխէն՝ կարելի եղած չափով՝ պապհով ու հասութաբեր ձեւով տոկոս հանելու միայն կրնայ աշխատիլու ու թիմ այդ պայմաններու մէջ նույիրուած դրամը անշարժացած զրամ է , քանի որ բաժնետէրերը ամենաչնին շահարաժին մը պիտի ունենան եւ իրենց տուած դրամը զրեթի միայն հանրային դործի մը ծառայելու նախատեսին պիտի նրաւելիք : Արդ , այլ պարագային մէջ , լաւագոյն չէ՞ որ դրամ ուսուողներուն նույիրեն դրամագլուխը , որ կը դորչի ո եւ է երրավական մեծ պանքայի մէջ , եւ անոր տոկոսը կը յատկացուի հանրային դործին : — որով թէ՛ նույիրուած դրամներուն անկորուած պահպանուիլը պապանովուած կ'ըլլայ զարձեալ . եւ թէ՛ ուրոյն պանքայի մը հաստատեն ու պաշտօնավարման համար ըլլայութ ծախքնըը կը խնայուին : Եւ այդպիսի ընկերութեան մը կատանելի եւ ամուսն հանգամանք մը տառած , անոր յանձնուած դրամագրին լաւ պահպանուելուն եւ անոր տոկոսին լաւ դործածուելուն համար , կարելի է հաստատել դործառնութեան այնպիսի եղանակ մը , լուրջ քոնթրովի այնպիսի սեթոս մը , որ ո եւ է կասկածի տեղի չնայա :

Արդէն , պէտք է դիտել որ Սիրոնականներն իսկ պանքա մը հիմնելով չեն սկսած . նախ հիմնած են ընկերութիւն մը նույիրատութիւններով , եւ այլ ընկերութիւննը , իր նպատակին հարարկանուումը կիրացնող չափ որ ձեռնարկներու մէջ , հիմնած է նաեւ պանքա մը՝ իր մին իր դործիներէն :

Կարելի է ուրեմն հետեւիլ Սիրոնականներուն ընթացքին՝ այնպէս ինչպէս անոնք ոկսած են . հիմնել նախ ընկերութիւն մը , ինչ որ աւելի դիտրին է եւ աւելի պարզ : ու աւելի շատով իրագործելի . յետոյ , եթէ պանքայի անհրաժեշտ տէտք տեսնուած , արդէն կազմակերուած ընկերութիւն մը աւելի զիւրաւ պիտի կրնայ զայն հիմնել : Ու եթէ ընկերութիւն մըն է որ պիտի հիմնուի նախ , կարելի է՝ կազմակերպական մեթոսի տեսակէտով՝ որինակ առնել նաեւ , բաց ի Սիրոնականութեանէն , հրէական ուրիշ մեծ ընկերութիւն մը , « Ալիքան Խորայելիթ »ը որ քառասուն տարիէ ի վեր դոյտ թիւն ունի եւ կը դործէ :

« Ալիքան Խորայելիթ »ը , հիմնուած 1840ին , եւ որուն կերպուատուի եղած միշտ Փարիզ , իրուն նպատակ ունի (ինչպէս իր կանոնագրութեան մէջ գրուած է) , և Ալիքան ամէն տեղ

Հրէաներու ազտագրումին եւ բարյոյական յառաջացիմութեանց . 2, Արդիւնաւոր պաշտպանութիւն մը չորհեւ անոնց որ Հրէայ ըլլալուն համար կը տառապիքն ու 3, Քաջաղլերել ամէն հրատարակութիւն որ կարող է այս արդիւնքը յատաջ թերել :

Երկայն պիտի ըլլար այդ ընկերութեան քանանդակ գործունէութիւնը պատճել այստեղ (ուրիշ ատթիւ : Կարելի է վիրապանալ այդ խորոյն) . պիտի բաւականանամ քանի մը յատկանչական իրողութիւններ իշխելով (զորոնք քաղաքած եմ « Ալիքան »ին քաննեւէինզամեակին առթիւ . 1885ին հրատարակուած գրքոյիկ՝ մը) իրողութիւններ որոնք զարգափար մը կուտան այդ ընկերութեան ձաւումներուն , զործելու եղանակին ու միջոցներուն վրայ :

Այս ընկերութեան յայտագրէն բացարձաւէն վատարուած են , ինչպէս կը գրէ այդ գրքին չեղինակը . քաղաքականինչպիկները (Ալիքան սուլորդիկին օտար է եւ պէտք է օտար մեայ քաղաքական , տնտեսական հարցերուն ինչպէս եւ պագանութեանց պայքարներուն) , չ'ուզեր անոնց խառնութիւ , աւելի բարձր ուրոտի մը մէջ է հաստատուած , ուր կրնան իրարու հանդիպէլ բոլոր քաղաքական կուսակցաւթիւններն ու շահները : բարեգործութեան եւ մարդարարութեան հոդին վրայ : Կրնական ալ չէ իր նպատակը . աշխարհական ընկերութիւնն մըն է , ո'չ մէկ կրօնական փրոփականու չունի ընելու՝ Հրէութիւնէն զուրա , ոչ ալ ո եւ է կրօնական վարդապետութիւն ունի պաշտօնելու Հրէութեան մէջ . աստուածաբանութիւնը իրեն այնքան օտար է որքան քաղաքականութիւնը : Ալիքան »ին նպատակն է կրթութիւն տարածելով Հրէաներու մէջ (անհաւանդ յետակէմ երկիրներու այլարարու Հրէաներուն մէջ) զանոնք գրիկ իրենց բարոյական անկումն , պաշտօնելու Հրէութեան պատիւք՝ երբ անոր վրայ յարձակողներ ըլլան , ինք թական ոզնութիւն հասցնել հրէայ հրատարակութեան այն հատուածներուն որոնք մեծ հակածանքի մը են՝ թարկուած են :

« Ալիքան »ը հիմնած է հրէական վարժապետանոց մը Փարիզի մէջ . ուր կը պարապատիւն ուսուցչներ որոնք կը զրկուին այլ երկիրներու հրէայ նախական վարժապետաներուն մէջ զասախուելու . այլ վարժապետանոց գրանական կառավարութեան կողմէ իրեն . « հանրոգաւու հաստատութիւն » և ընս

դունուած է, եւ անոր անունօվն է որ «Ալլալիանս»ը կտակինքը կ'ընդունի Ալլիանսը հիմնած է բազմաթիւ երկիրներու մէջ (Տաճկաստան, Եգիպտոս, Պուլղարիա, Ամերիկա, Ռուսաստան, Պարսկաստան, Թարապլուզ, Թունուզ, Եւն) բազմաթիւ երկու գպրոցներ եւ արհեստանոցներ, ու քանի մը երկրագրծական վարժարաններ :

«Ալլիանս»ը բարեգործական ընկերութիւն մը չէ սուակայն : «Ալլիանս»ը, կը զրէ զրբոյիը, մարդկասիրական ընկերութիւն մըն է, բայց բարեգործական ընկերութիւն մը չէ : արտասուրութիւն պարագաներու մէջ, երբ մնձ աղբաթ մը ամբողջ գաւառի մը վրայ կը յարձակի կրնայ, եւ պարտի, վնասուած հասարակութեան օգնութեան համեմիւլ Այլպէտ, հանդանակութիւն բացած է այլեւայլ երկիրներու (Թունուզ, Մտարու, Պարսկաստան, Տաճկաստան, Ռուսաստան) Հրէաներուն համար : Բայց, զայդ ընելով, հանուր օգնութ գործ մըն է որ կասարած է : տեղական կամ անհասական շահեկանութիւն մը միայն ներկայացնող խնդիրները գուրք կը մնան իր յայլագրէն :

Ամէն անզամ որ «իհամուրասուզ»ի ծանօթ պատմութիւնը զերանորոգուելով՝ Հրէաներու դէմ հաւածանք յարուցուած է, «Ալլիանս»ը բողոքած, այդ մնաղդրանքին սուրութիւնը արպացուցած, յանախ զամ բացած : զամը շահած է անմնջօրն ձերբակալուած Հրէաները արձակել տուուէ :

«Ալլիանս»ը եւրոպական պետութեանց զիման է յանախ, պաշտամնելու համար Հրէաներու մարդկային տարրական իրաւունքներու, որ կոխուուած էին ինչ ինչ երկիրներու մէջ . Պերլինի վեհաժողովին զրկած է երեք պատզամաւորներ, որոնք յաջողած են զաշնազրին մէջ որդչափէ արանազրել տալ թէ Խումանիոյ ։ Սերպիոյ, Պուլղարիոյ եւ ամբողջ Տաճկաստանի մէջ կրօնական տարրակութեան պատճառով Հրէաները պէտք չէ որ զոլուին օրէնքի առջև հաւասարութենէն, Սերպիոյ Պուլղարիոյ մէջ Դաշնագրին այդ տրամադրութիւնները գործադրուած են, Պերլինի Վեհաժողովին ի զեր Ռումանիա է միայն որ զանոնք ուսնակութքած է, — բայց Հրէաները զերջեր անպիսի խոչոր աղջեցութիւն մը կրցան բանցնել, որ Միացեց Նախանգաց կառավարութիւնը նօթով մը Ռումանիական կառավարութեան յիշեցուց իր պարտականութիւնը, եւ անզիսկան կա-

ռավարութիւնը այդ նօթին հաւանութիւն տուաւ ։ Երբ Ֆրանսա գրաւեց Ալենրիան, «Ալլիանս»ը որ յաջողած է Ալենրիաի Հրէաները քրանսական քաղաքացի Ծնդունիւտաւ, Ալլիանս»ը օգնած է Ամերիկայի մէջ հրէական երկրագործական գաղութիւններու հաստատման :

Վերջապէս, «Ալլիանս»ը նպաստած է բազմաթիւ հրատարակութիւններու, ոմանց վաճառումը առաջուց ապահովելով (այսինքն իր անդամներուն մէջ ցրուելով գիրքը), ոմանց ալ ապագրութիւնը ինքն իր վճարելով . այդ հրատարակութիւնները (1885ին հրատարակուած գրքոյից կը թուէ արգէն հարբեր չափ գիրք) մէմ մասամբ Հրէանց պատութեան, լիզուին, կրօնքին վրայ ուսումնակրութիւններ են կամ Հրէական զամը Եւրոպայի առջև պաշտպանող գործեր :

«Ալլիանս»ը սարբած է նաև զիտական սուարքներու, զրո օրինակ՝ Սփրիկէի «Ֆաւլաշ» Կուուած սեւամորթ Հրէաներու վրայ ուսումնասրութիւններու համար :

«Ալլիանս»ի 1900ի տարեկան հաշվաեկիրքը ցոյց կուտայ թէ 1900 մէջ այդ ընենքրութիւնը ունեցած է իրը հասոյթ, 1,001,832 ֆր. 47.0. որոնց մէջ 155,587ֆ. 11՝ անդամավճարներէն, 5,466 ֆր. 45՝ նուրբաւութիւններէն, 483,837 ֆր. 81, այլեւայլ եկամուտներէ (Հրէշի, Ռուշիտիք նուրիած խօսոր գումարներու տարեկան եկամուտը), 12,202 ֆր. նախատեսութեան գանձանակներէ, 42,949 ֆր. 25՝ զգրոցուորու գործին համար հասաւուու այլեւայլ եկամուտներէ, 287,000, Հրէական զալթականային ընկերութեանէն (Jewish Colonisation Association) 10,000 ֆր.՝ Թունուզի կառավարութեանէն, 4,789 ֆր. 85 մշտնշենական անդամավճարներէ :

Սիրոնականները շատ հակառակ են «Ալլիանս»-ին, որոնիներու այդ ընկերութիւնը ոչինչ ըրած է Հրէաներու աղջայնական վերածնուու թեանը նպատելու համար, ընդհակառակն Ալլիանսը աշխատուծ է միշտ ո եւ է աղջայնական ձգաւում մարել Հրէաներուն մէջ քարոզած է որ Հրէաները Տաճկաստանի մէջ Տաճկի, Աղոլիսը մէջ Անգլիացի, Ֆրանսայի մէջ Ֆրանսացի ըլլան՝ իրենց կրօնքը միամի պահպանելով . «Ալլիանս»ը խնադիր եղած է Հրէայ անհանիք բարձրացաւանը, մասաւորան ու նիթմական բարձրացաւանը, բայց ոչ Հրէայ ազգութեան վերաբարձրացաւանը, «Ալլիանս»ը հակառակած

է միշտ Հրեաներու Պաղեստին վիրապարձին . զոր նկատած է անկարելի եւ վնասակար զաղափար մը : Մեր բոլոր համակրութիւնը ընտականար Սիրուականներուն էն է : Գու եթէ Ալիխանուր իր օրինակ կ'ու դեմք ցոյց տալ Հայոց , իր այդ հակազգայնական ծգուամին համար չէ անշուշտ : այդպիսի ձգտումով չայ ընկերութիւն մը բռաք մը չի կրնար առորիլ մըր Քջ «Ալիխան» իրը որինակ է և ցոր ցննենք Կապակերպութեան տեսակետով միայն , — և անտարկութեան ե որ , այդ աեսակէտով , մնայք Կրտսանք անհիմ օգտառիլ :

«Ալիխան» իր կերպութամբը Փարիզ է , և ունի մասնաճիշտեր՝ աշխարհի բոլոր մասերուն մէջ՝ սրոնք սերտորէն կապուած են կերպունական անորէն ծողովին , անոր կը զպին իրենց հաւաքած զրամիերը : և անոր նրանանզներովը կը որդուն միշտ :

Պէտք է նկանի որ նեթ է հայկական ընկերութիւն մը հիմնուուի Պանքա մը հաստակեց համար , ամենայժմագ քաջորը (ըստ Սիրուականներուն) Լուսան է , կամ նեւ-ծօրք : Խոկ «Ալիխան» պէտք ընկերութիւն մը կրուայ իր կերպունակեցն ունենալ վիճնաւ , և ուսան կամ Փարիզ :

Կազմակերպութեան ու գործունէւթեան որ ձևու որ նախքարտուի , — և ատոր մաքին վճառկան իրութեան մը յանցելու համար սեւու սահայու և իր համախնդրեալ կրնան և զնիչաս անորէք Ապահնախում մը կազմէն որ մանրամասնորէն օւութեամբէն հարցը , — այդ պահան Փարիզ ու տեսական ձեռուուի մը իրակենացան համար անհրաժեշտ , էական պայմանը Շատ ի՞ն է որ զաղափարն առաջարկուները կազմնեն նախ սկզբից մը չի թափան ու բար բոյական ուժի , որ էիմը կարևոր ձեռնել ցանկացուած չէնքին : Նեթ կ զաղափարը նրապարակ նեկամուգ , հանրայիշն հանգանակութեամբ թեսմբ , մանաւանդ աղջան պատահուուիլ իր քաղորդներու մը չի թափան ու բար բոյական պատահուած չէնքին : Այդ պատահին հետո , այդ նախաձեռնարկները կը ընթիւն նաեւ իրենց իրենց կոչն արձակած են հրէայ զնողուածին : նախաձեռնակները առաջուց իրենց իրենց մէջ հաւաքած են զուա մար մը , որ էրմէն եղած է զործին : այդ զուամարին հետ , այդ նախաձեռնարկները կը ընթիւն նաեւ իրենց որինքներապէս յարգուած , նազի նակառոր , հետուած , մեռնած ամձնասորութեանց բարյական ուժը անոնք միշտ զերակիք գերը կը կատարեն Սիրուականութեան : մէջ ։ անոր ուղիւն ի՞ն , — ինքինքնին ենթարկեով հանուամբիս գոնքութիւնը պարագաներու մը է պարագանեան կը կարուայ է անդամի աղջան պատահուած չէնքին :

Երաւ վերջինը եւ ծողովրդուկան հնագանակուաթեան զիմնոց , ծիծաղերի զումարի մը միայն հաջաքած է մինչեւ զարդ ։ Փարիզ կայ տասրիէ ի վեր ուսումնակրաց ընկերութիւն մը , որ փոքր անդամութեարներով կ'ապրիլ եւ ուրիշ բան չէ կը ցած չնիւ մինչեւ ցարդ ։ ցարդ թայց ներէ տարին երկու ուսանող պահեն ԱՄՐԸ էնին վարժապեսանցոցին մէջ : քանի մը տարիի առաջ Կերպունական Հայկական Միութիւն մը հաստատուցն անունուած ։ Փարիզ , ողբացեալ Խունին նախնաւ ծնկութեամբ , քարեալ նմանութեան կ քանդով մը կաւար քրանք միայն կ'ըջալ հաւաքածու մէկ ներիու տարիին ։ այս գանձին վայրիկեանէն ինկի նիւնի թական ամուռ ուժի մը վրայ հաստատուած ըըլլայով չէնին կրնար բնդմնաւորիւ : «Ալիխան նդրայէիթ» է իմունաւ է այդպիսի էկորիկոյի մը վրայ , զոր հետզենաւէտէ զարցուցած են խոշոր նուիրատու ութիւններ ու կոտիներ : Միունականներն իսի , որոնք իրենց նօթը միրիսնը դոյցաց ցած են՝ ամսնամնն մասամբ աղքատանամնութեամբ ու ուուած փոքր գումարներով : կորիզ մը կազմէն յանոյ իրենց կոչն արձակած են հրէայ զնողուածին : նախաձեռնակները առաջուց իրենց իրենց մէջ հաւաքած են զուա մար մը , որ էրմէն եղած է զործին : այդ զուամարին հետ , այդ նախաձեռնարկները կը ընթիւն նաեւ իրենց որինքներապէս յարգուած , նազի նակառոր , հետուած , մեռնած ամձնասորութեանց բարյական ուժը անոնք միշտ զերակիք գերը կը կատարեն Սիրուականութեան : մէջ ։ անոր ուղիւն ի՞ն , — ինքինքնին ենթարկեով հանուամբիս գոնքութիւնը պարագաներու մը է պարագանեան կը կարուայ է անդամի աղջան պատահուած չէնքին :

ընկերութիւններուն արտաքին մեւը միայն :
Հրէանները աշխարհի մէջ իրենց դրամական գո-
յութեամբ եւ մասունքնաւ մէծ անձնաւորու-
թիւնն քանակով ու որակով՝ շատ բարձր են
Հայքին : բայց Հայերը անհունապէս բարձր են
Հրէաններէն և ազգայնական տեսակէտով : Հրէա-
նները կորուցոց ցած են իրենց աղբայնու-
թիւնն ու իրենց լեզուն քրեաց հայրենիքն բո-
յութիւնն անշատուած են , եւ ազգայն զրայա-
կութիւնն ուժ չունին են նոր կը սկսին այդ
ժունքը վերասաեցնել ջանաւոյ : միջշեն ձա-
յնը բառոնիք անհամատ պահպանած են դա-
րիք ի վեր եւ այդ հրէանն ընկերութիւն-
ներուն՝ պէտ ընկերութիւններ , թէպէտ
անձնէլ փոքր անհամաններով : Հրէաններէն
անաց հրմանած են : Խնչ որ անձննեն ան-
ոնիք պէտք է երենակ տանել Հրէաններէն ,
անհուն կամունաոր , արագ ու լորջ հա-
ւաքական զորուննեութիւնն կարութիւնն է ,
փաղափառներու իրագործման մէջ անտոնց զրած
զործնական ու ճապուի ողին եւ մահաւանդ
անհունց հրացանի համերախոռ թիւնը :

ՈՒԾԱԿ ԶՊԱՆԵԼԵՆ

ՀԱՅ ԷՇԵՐ

ԵՐԻ ՍԻՐՈՑ

Արգ ԲՈՌԻ , Քեր Հաւուց պիլամ :
Ես ի քո քաղցին կու զամաց :
Անը պազնութ գացիր ուներդ ,
Նըր երթամ՝ չի կարօտանամ :

Յայս ասուուածաշէն ծոցէր
Մրկադ մաքրիւմ կու մնամ :
Բացզիր ես ի վարդ նուան ,
Ես՝ պլուու՝ ի դիմ քեզ կու քամ :

Մարդ չեղնաւ թէ է՞լ եար սիրնեմ ,
Կամ զգ սերն մոռանամ ,
Կամ զքօ՞ւ անուշիկ պատիին
Թէ ծրսէս հանեմ ուրանամ :

Թէ չուց թէ շաքար ուսեմ ,
Կը առնէտ մէս իմ հալն է անբամ :
Ապրեմ էմ քան ուրիշ :
Եր նարեկ կը հագար ապարոյ զգմէն
Ի՞նչ շահ է իմ շատ ապրիւն
Որ առանց սիրուու կը մնամ :

Ե՞ս ու զու՞ն հոգե՞կ մի՞ս ու զու՞ն :
Ես ու զու՞ն , աշխարհ տօչե՞կ ի քիւն :
Ե՞ս ու զու՞ն օթվան ապերտուն :
Զեց արա , հոդե՞կ ու էդ առան ,
Զայքը ալ տեմ զունքերդ ի վերայ է

Ա.Դապարու Անուագիք
առաջարան թիւ 505

ՆԵՀԱՆՈՒՅՆ ԳՈՒԽԱՆԻ ԴԻ ԽԻԱՆԵՐ — ԳԻՆԱ-
ԿԱՆ ԱՐԱՐՈՒՄԱՆԻՐՈՒՄԵԱՄՐԵՐ ՄՐ ԱՐԵԱԿ ԶՈ-
ԳԱՆՆԵՑՆԱԿ — ՏՊԱՐԱՆ «ԱԱՆՀԻՏՈՒ ՓԱՐԻԶ 1902

— — —

Ահաւագի հասոր մը որ եթէ դրայթիւն
չունինար՝ պէտք էր ստեղնել Վեցոք ի՞ր՝ ծառու
լիքն արեւադրյութեան ուժու չեղնից պակա-
սորի մը ւ սիրոյ բանաստեղութեան մնան մնէ պար-
ապարդր ւ միր նախնիքներէն կատկուու
զրտիանութեան մէջ որ սկսայն ու յաքան բեռ
զուն հզան է տղօթքի ու աղջանքի արտայաց
առենան մէջ , որ պ' յօքան ընտանիք ըրած և
մնդի Յումութեան առանց , որ մնց պ' յօքան
կը լուսուց ցած Յումին շուրջը :

Երես պկայութեան խօս թիւից մը չպիտի ըրբար
ենթադրել գրուոր ւ ու պատու բանաստեղու-
թեան հեղինակներ ույս ցեղին մէջ որ զիթ-
մային բանաստեղութեան , հարտորապետու-
թեան՝ այնքան հոյակար լիշտանակներ բնուած
է Անրի մէջ , զոր գետ վերջերու հիմունակի ու
գուրուութեանքի լոյս քերակ . ինչն էր հարտոր
բանաստեղութեան : Հօն տեսնուած նշանաբներէն
իր կարիքի պիտի ըլլար վերջենակնել հաջ
ցեղիք կը ներկազնական զացացութեան ըս-
տանդամկ շնորհակառ թիւն ւ հորիթի չիր բն-
դունիւ որ մնը գրականութիւնը ներկայանար
մնդի ինտանիեցիկ արելայիր մը նմանութեանը
որ մնութերը երկինք մշտանարան կ'ապօթէ
անշների ու կը հառաչէ յանցանքներու . համար
զոր գործած է , և յանցանքներու նմանար զոր
բնա պիտի չը զորէ ծ եւ թէ մնը պատ-
րան պիտի չը զորէ ծ եւ թէ մնը պատ-
րան պիտի չը զորէ ծ եւ թէ մնը պատ-
րան պիտի չը զորէ ծ եւ թէ մնը պատ-
րան պիտի չը զորէ ծ եւ թէ մնը պատ-